

ԱՌ Ա. ԽԱՉԻ ԱՍՏՈՒԱԾԱԿԻՐ

ԱՆՁԻՆ ՆՈՒԽՐԵԼՈՅ ԻՂՋԲ ԵՒ ՀԱՌԱՋԲ

Փրկչին իմոյ սքանչելահաշ դու պատկեր
Գանձը կենաց հոգւոյս, շրթանցս ալօթկեր,
Թագ և պրսակ ակընկալեաց յերկինս անդ,
Պաշտեմ բզգեկ չերմեռանդ:

Գերաշխաբնիկ ընտրելոց մասն և բաժին,
Յայգուէ տիղոց յինէն կացեր անմեկին,
Ըզգաւականդ այն ինչ յՈւխտիցըս պահուն
Զեռն իմ կապա դողոջուն:

Անեւոռապինդ ազք իմ յառեալ կան ի քեզ
Համաշխարհի փրկութեան գին և քարտէս,
Զուղն Երկնաչու ճանապարհիդ՝ ինձ անքոյթ
Տացես գընալ սիրափոյթ :

Փարեաց զինեւ, չիցե՞ս նեցուկ և խրախոյս
Եւ ապաւէն ամուր մինչ յելըս շընչոյս,
Ո՞չ անմահի Տեսան իմ արձան փրկաւէտ
Ծրբար բգձից մեր և կէտ:

Պերճանք սնուռիք ի կենցաղում յայս շընթող
Են խաւարչուաք առ հանգերձեալբդ նըշող,
Հառաչըս մի զոտիքդ առ մէն մի նըւագ՝
Ինձ քան զարեւս անուշակ:

1887

ԱՐ ՅԻՍՈՒԽ

Քանի՞, ով Տէր եւսանդնոտ
Գնաս ի գոլգոթ.
Զքեզ ոչ նեղէ չորդ այդ խաչ
Զոր ի քո յուսս
Առեալ զընաս միշտ յառաջ
Սէր մեր Յիսուս:
Խիստն ընդ բնամբ ւընդ ազդու
Չընկճի՞ս բնաւ դու,
Ծանրաբեռնեալ է մեղօք
Ամենեւին,
Բառնաս ընդէ՞ր ոչ բողոք
Տէրդ երկնային:
Քըստոնք ընդ քո սուրբ ճակատ
Հոսին առաստ.
Ի քայլափոխ ոչ շարժեն
Ծունկ քո կթոռեալ.
Մարմինդ ողջոյն ապագէն
Սարսի նուաղեալ:
Ցայտ գութ սիրոյ ո՞ զքեզ ած
Տէր Աստուած.
Ցերկնից փառագ լուսաճեմ

ի յալս աշխարհ
Ընդէ՞ր իջեր տարագէմ,
Փըսկիչ արգար:
Քան զերկնից պէրճ գահոյս հուր
Լաւ էր մըսուր.
Պակասէի՞ն քեզ հընալք
Ծզմահացուաց
Զընջել ի բաց զգմթարք
Զանթիւ մեզաց:
Զարհուրիմ, ո՞ն, քանի՛ սէր
Անձնանցւէր,
Զընչին միոյ վասն որդան
Իջեալ յերկիր,
Ծզմերս առնուռ կերպարան
Յերկնից անծիր:
Աստուածելէն սէ՛ր անհուն,
Որ զմիտս համբուն
Ի յապշութիւն մեծ կըրթես.
Ե՞՞ր ինչ վայել
Ամենեցուն Տեառն քո պէս
Զմին տեսանեի:

Հ. ԱՐՄԵՆ ՂԱԶԻԿԱՆ

U, L, O, P, Q

ԱՆՈՐ ՈՐ ԱՍՏՈՒԱԾ ԷՐ ԵՒ ՄԱՐԴ

Խոնջ սսկորներով, յուզմամբ դողդոջուն, հիւծած ու նօթի, խաչափայտիդ տակ ահա՛ կ'ալօթեմ, ով քա՛զցր իմ Յիսուս, Եպատեմ ծռո՞ն Է՝ որ յօրինէ զգջման մեղեդի՝

Եւ հռոիկառնէդ կը պաղատի լոյս:

իմ սըրտիս վըրայ վարդի պէս բացուած, ցաւատանջ վէրքեր
Աղբէրիդի առջեւ ջո՛ւր կ'աղաղակեն, ցայտէ՛ ու լըւա՛.
Ճանապարհ ուխտի, սիրոյ սրբավայր, բուրաւէտ եթեր,
օւս ձորեա սիստին սոէ՛ առարկայ:

Սուրբեառ աչքել՝ ըսփեղ տաճարիդ կամարներուն տակ
Անգերջ կը շարժին ու կարծես մեղմիւն կու լան իմ վըսայ.

Անոնք կը յիշեն տունէն հեռացած որդիու մասն՝
Որ բոցերու մէջ ողջակէզ կ'ըլլայ:

Կ'ուզեմ ուսերուս առնել կերպիուք արշակ
Ըլլալ նըշաւակ ջարդարար մարդոց ծաղիք ու ծանակին.
Կ'ուզեմ քեզ տեսնել՝ որպէս Աբարիչ խոր' նոգույս իջած,
իւ արի ւնս ընել խորանիդ գինին:

Գալիքի գոյսան զըլու լիս օղակել վեց պըսակով
Որ կ'ուզէ տիրել սիրոյ պատգամով հանուր աշխարհին.
Անարգանք կըրել, զագիր մատնութիւն, չարիք քովէ քով,
Ուստի առթել թշնամին :

Սակայն արցունքով յակատել է -
Քարկանդուած մարմինս ունենալ թիւսիս սեւ նիգակներու,
Որպէս քօղակերծ մեղքի կայարան, անիծեալ ու հին.
Որպէս մաքուր հոգիով շողալ թիւարկու,

Սակայն լոյսու ու Երևանի անմեղութեամբ յաղթել թշնամին։
Եւ անմեղութեամբ յաղթել աշխարհի ցաւերուն վըրայ,
Խաչին բարձունքէն նայիլ աշխարհի ցաւերուն վըրայ,
Հոգ չէ թէ գամուած մատներուս ծայրէն արիւններ կաթին։

Հոգիս այս առաջնակ է
Կառավիճակ մահով պարտէ թշնամին: